

իրարու մօտ, դասաւորել զանոնք այնպիսի ուղղութեամբ մը, որ կարենան նայիլ նոյն նպատակակէտի մը, դէպի ան շարժելու համար ի հարկին:

Բայց նուիրումի այդ գերզգանց սկզբունքը զործարքել կարենալու համար պէտք կայ միշտ իտէպի մը պաշտամունքին, որ այնքան սուրբ է՝ որքան սուրբ է ինքնին այդ իտէպը: Սահակ և Մեսրոպ այդպիսի իտէպի մը, յաւէր-ժօրէն սուրբ, ազգը քրիստոնէութեան լոյսովը փրկելու իտէպին նուիրուած լինելուն համար է որ կրցան միանալ իրարու հետ և միացնել իրենց՝ ազգին լըրութիւնը և յաշողեցան իրենց կէտադրած նպատակին մէջ:

Ամէն անգամ որ կը տօնենք զիրենք, պէտք է կարենանք կարգալ իրենց պատկերին ներքև այդ վերտառութիւնը. «Ներկուքն ի մի»- իբրև մեր խղճմը-տանքէն իրենց ուղղուած վկայութիւն մը: Բայց ամէն անգամ ևս այդ խօսքէն պէտք է մեր սիրտերուն մէջ ծնի ուրիշ խօսք մը. «Ամէնքդ մէկ», իբրև պատ-գամ մը՝ իրենցմէ մեզի ուղղուած:

\* \* \*

## ԿՐՕՆԱԿԱՆ

### ՎԵՐԵԼՔԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

(ՏՕՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ)

(ԳՈՐԾԵ Ա. 1-4)

Անժխտելի իրականութեան մը առջև է անշուշտ որ կը դնէ զմեզ հոս նշանակուած կտորին ընթերցումը: Վաւերագրիւններն ու հաւատքը, հաւասարապէս, պիտի չթոյլա-տրէին քնաւ հակառակին մտածումը: Բայց մեզի համար հոգեկան տեսակէտով աւելի շահաւոր պիտի ըլլար կենալ անոր մէջ ցուցուած տեսարանին առջև, ո՛չ այնքան զմալիկու համար պատկերին արուեստա-գիտական շնորհներուն, որքան խորհելու համար այն գաղտփարին վրայ, զոր կը ներկայացնէ ան:

Ճշմարտութեան համար սրբութեամբ և քաջութեամբ կրուած տառապանքը ի վերջոյ յաղթանակի և բարձրացման կ'ա-ռաջնորդէ զայն կրող մարդը:

Համբարձման հրաշքին խորհուրդը ա՛յս է իսկապէս, և ա՛յդ միայն պէտք է ըլլայ. ստուգութիւն մըն է աս, որուն իրական հանդիսարաններն են Աւետարանը, քրիս-տոնէական կեանքը, և այն սարը ինքնին, ուր տեղի ունեցաւ հրաշալի դէպքը:

Աւետարանը. — Անոր մէջ կը տեսնենք արգարև վիշտին մարդը, որ ծնած՝ չքաւօր կեանքի մը մէջ, իր մահկութիւնը և պա-տանութիւնը անցուցած՝ աղքատիկ ընտա-նիքի մը ճակատագրական բուր զժուարու-թիւններուն ներքև, բովանդակ երիտա-սարգութիւնը, մինչև հասուն այն տարի-քը, ուր մարդ վերջապէս կանգ կ'առնէ մտածուած ասպարէզի մը առջև՝ անձանթ լկանքներու մատնուած, և սկսեալ այն պահէն՝ ուր նուիրուած գործիչը ևս կոչու-մին գիտակցութիւնը յայտնուեցաւ իր մէջ՝ մինչև իր մահախնին ոտքը, դառնօրէն արհամարուած, այպանուած, մերժուած և մոռցուած բուր մարդերէն, թէ՛ սննցմէ որ իր հրախտուօրեալներն էին ևս թէ՛ ա-նոնցմէ որոնք իր թշնամիները մնացին միշտ, և որ սակայն այդ ամէնուն կը տու-կայ և կը հանգուրժէ անտրտունջ համա-կերպութեան անօրինակ համբերութեամբ, միշտ ակնկալոյց իր յոյսին, որ օր մը չը շիջու իր մէջ, և այս պատճառաւ ժա-ռանգեց յաւիտեաններուն օրհնութիւնը՝ իր գործին տիեզերական յաղթանակովը:

Քրիստոնէական կեանքը. — Մարդկային սպգի պատմութեան մէջ ո՛ւր կարելի է ցուցնել արդարութեան, սիրոյ և սուրբ մտատիպարներու համար սպառած ա՛յնքան կորով, կատարուած ա՛յնքան նուիրում և

նահատակութիւն, որքան քսան գորերու հոյովումովը միշտ աւելի ընդարձակուած այն ոլորտին մէջ, որ քրիստոնէական կեանքը եղաւ. և ո՛ր՝ մաքուր և հզօր զոհուողութիւններով կատարուած արցունքի քրքրատանց և արեան հեղումները այնքան աւելի պողաբերուեցան օրհնուած արգիւնքներով՝ որքան հիկեղեցոյ հովանիին տակ և առհասարակ անծիր այն դաշտին մէջ, որ եղաւ Աւետարանով երկրի վրայ հաստատուած հրկինց թագաւորութիւնը: Ի՞նչ կը նշանակէ այս բառը, ի՞նչ ոչ կը կրթէն, մեղքէն ու մտքմինի չէկ տիղմէն հողիին դէմ մզուած մաքառումներուն վերջնական պարտութիւնը, այսինքն յաթկանակը սրբութեան և հաւատքին, այսինքն բարձրացումը մարդուն՝ զանհաղ և տամանելի բայց իրական վերելքով մը դէպի աստուածային բարձրութիւններ:

Վայրը. — Ձորմանալի է իրապէս գեղեցիկ այն խորհրդաւորութիւնը, որով Համբարձման քրիստոնէական գաղափարը կը պատկերագրուի նոյնինքն Համբարձման լեռան վրայ: Այդ բարձունքին ստորտն է Գեթսեմանիի ձորը, հառաչանքի հովիտը, ուր վրէտի Մարգը, Աստուծոյ Որդին, ազդեկով տագնապներու ամենէն արհաւիրքից ճգնատմութիւնը ապրեցաւ ստէպ, բայց մանաւանդ իր երկրաւոր կեանքի վերջին գիշերը, երբ դառնութեան համբարը լորձնոտ և գարշ ըրթունքներով մահուան խառանը գրաւ իր սուրբ ճակտին վրայ: Իսկ գազաթը՝ երկնադրացի վերելքն այն սաբահարթը, ուր անոր զլուխը ընդունեց ամենէն տմբիժ յաղթանակին յաւերժալոյս պսակը:

Սուրբ է վիշտը, երբ համազումով գլխակցուեցանք և և քաջութեամբ կը կրէ մարդ զայն՝ դէպի տեսչական և ազնիւ նպատակներ տանող իր վաղքին մէջ. ան կը գատտարակէ հողին, կը լայնցնէ փորձառութեան ծիրը, կը պողպատէ կամքը և գլխցազնութեան պատմուճանը կը հագցնէ ամենէն ողորմելի թուող մանկանացուն: Սո՛ւտ՝ անկալուն է վայելքի ճամբով ստացուած յաջողութիւնը, անոր զգլխանքին շուտով՝ կը յաջորդէ՝ անոր մէջ՝ սրտաթափ և քանդիլ պատանքը: Գեթսեմանին է որ վեր կը բռնէ Ձիթենեաց սարը. սա՛կեց հոն՝ փառքին տանող վրէտի ճամբան

է. ճշմարիտ վերելքին արևաննիշ գիծը: Եւ ո՞ք կրնայ, առանց խղճահարկու, Աւետարանէն հանել Համբարձման էջը:

Թ. Ե. Գ.

« ՈՐԴԻՔ ԱՍՏՈՒԾՈՅ »

(Ջ. ԿԻՐ. ՅԵՏ ՋԱՏԿԻ)

(Ա. ՅՈՎԼ. Գ. 2-Յ)

Քրիստոնէին՝ Քրիստոսի կամ Աստուծոյ հետ յարաբերութիւնը կը լուսարանուի աստուածայինին և աշխարհայինին հակադրութեան գաղափարովը:

Աստուած և աշխարհ. այս երկուքը էսպէս ա՛յնքան ընդդրմակ են իրարու որ մէկին պատկանողը միւսին ևս չի կրնար պատկանիլ: Քրիստոնէան Քրիստոսի՝ միայն կը վերաբերի. այս պատճառաւ աշխարհ որ չկրցաւ ըմբռնել զՔրիստոս, նսովին իսկ՝ չի կրնար ճանչնալ քրիստոնէան. անիկա իրեն համար անհասկնալի էակ մըն է: Աշխարհ մեղքին ոլորտն է. իսկ ճշմարիտ քրիստոնէան նա՛՛ է որ ոչ մէկ առընչութիւն կրնայ ունենալ մեղքին հետ. այսինքն կը խորշի՛, կը խրտչի՛ սնկէ: Անիկա կը խորշի՛ կը խրտչի՛ մեղքէն, որովհետեւ էսպէս՝ այսինքն հոգեպէս միացած և տարբացած է Քրիստոսի հետ, որ խաղաղ գեբը՛ է մեղքէ. « Եի նմա մեղք ոչ ենա՛: Այն է անա քրիստոնէին Քրիստոսի հետ յարաբերութեան՝ աստուածայինին և աշխարհայինին հակադրութեամբ լուսարանութիւնը:

Այս կէտը ճշտելէ վերջ, պէտք է գիտնալ տակաւին այդ յարաբերութիւնը իրականացնող պայմանները, որոնք երկու են, առաքեալին տեսութեամբ:

Ատոնցմէ առաջինն է առանել արդարութիւն. Հին Կտակարանական արտասայտութիւն մը, որ, այժմեան իմացումով, պարզապէս կը նշանակէ առաքինի կեանք ապրիլ: Հին Ուխտի կոծնական միտքին յատուկ այդ բացատրութիւնը, իր տտենին կը նշանակէր Աստուծմէ օրէնքի մատնանշումով հրամայուած բարոյական բարին: Ու այդ գաղափարին գէթ ձեռնկան վերջամասնութեամբն է որ, առաքեալին լեզուին